ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՎ 56

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԿ

ՕՐԱՊԱՐ

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԵՎ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ

ԳԻՆԸ 18 ԴՐԱՄԻ ԱՐԿԻ 1844

Այս օրագրութիւնս ամէն օր կը բաշխուհի կրնայ առաջարկել. Թիֆլիս Ղուսանուն Հայ ընկերութեան Տպարանը կ՚ունի Հաստատութիւնով՝ մէկ տարեկան գինը 135 դահեկան։ Ի Պոլիս պղտիկ խանը Ընտանաւանեան Ա. Քիրոյի Ազգանունեանին գրատունը։ Ի Կարին Ագուռա. Ա. Պողոս. Մ. Պումիկոնեանցին վաճառ։ Յանկարանդիա. Յարդոյ Գեորգ Ազգայ Լուսաբարեանցին թատրոնը։ Ի Տիֆլիս Ընտանեան Ս. Գասպար Դաւթեանցին մնակորդաց։

Ցիրեսիա Թ. Աղուանապարան Դանիելայոս Պորդապեանն Առաջնարդարանը։ Ի Տրեբիզոն Մանուսի Գեորգ Ազգայ Խաչիկեանցին վաճառ։ Ի Սուրբ Էջմիածին Թ. Ընտա. Ասել Մ. Վարդապետին գրատունը։ Ի Դամասկիան Ազգա. Ա. Սուքիասեան Ազգայ Գ. Մեղեր Սեբաստացւոյն գրատ։ Ի Թիֆլիս Ազգա. Ա. Ուսուպեան Էջմիածնի վաճառատ։ Պատիրք. Ա. Մարգար Ազգայ Լուսապարեանցին գրատունը։

ԴԵՊԻՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ

Օմիւռնիա 18 Յունիսի։

Քրիստոսարքի՝ քաղաքիս Ինանհատայ բաղնիք (հալիտա պունար) բաւական անգը, ուր ժամանակէ հետէ թղթեաշինութեան համար գործածուելու մը կը շինուի, նոյն դործարանի բանուորներն յոյն վարպետ մը՝ այն կողմի բլուրէն քար կոտրելու, գմբաղարար յանկարծ վէմ (գայոյ) մ՚ դրաւելով խեղդեցին վրա կիյնայ, որ իսկոյն կը մեռնի։

Նոյնքարարի Յոյս ընկերութեան թատրոնի շինուով հասաւ քաղաքս Ա. Սեմաշուք Ալի փաշայի Կոստանդնուպոլսէն դարով, և միւս ալ Պրուսայի շրջանաւով մեկնեցաւ քաղաքէս դէպ ի Երուսաղէմ դնալու. համար, որ նոյն քաղաքի կառավարութեան պաշտօնը վարելու։

Լիշրոնիայէն (որ Փորթուգալի մայրաքաղաքն է) հրամանքը 16 թիւով կը գրեն, թէ Մարտ. ամսոյ Լիզանիոյ արուարձայ կարդի գեսպան սեմ. կուսս Լիմանին նոյն քաղաքը հասեր է ն. քանի գաղիս ալ այն տեղ մնալու միտք ունի, ուսկից ալ կառանդնուելիս վերադառնալու է եղեր։

Ս. Սեմաշուք դեսպանը՝ փոքրիկ բրիգ Մեծապատիւ Մահմուտին ներկայանալով շատ մարդասիրաբար թեամբ և յարգանօք ընդունուեր է։

—Թուական օրագիրը Յունգլին կիրճին վրայ շինուելու երկաթէ ճանապարհին վրայոք պ. Ս սկիզբնին՝ Լիդիոտոսի փոխարքային դրած նամակը կը հրատարակէ և կրսէ թէ՝ Լուսիան՝ Լեսարիան Բրուսիան՝ Անդլիան և Ամերիկայն մեծ դիտաւորութիւններ ունին այս ճանրաւ վրայն՝ որ այս ժամանակիս համար շատ հարկաւոր է, և Լիդիոսան ալ շատ օգուտներ կունայ քաղել անկից։ Այս մեծ բանը՝ թէ որ դործքի դրուելու ը լլայ, պատուութեանց մէջ Խարիզմատոսս Պէհլեմանա Ալի փաշային համբաւը՝ ալ աւելի կը մեծնայ կրսէ նոյնը։

—Հոդկոտանի կողմին եկած լուրերուն մէջ ևս նոր բան մը չկայ։ Հիքարբար զրկուած զորքը՝ այն տեղին տաքութեանը չի դիմանալով, և ջրոյ պակասութիւն դտնելով՝ հարկ է եղեր իրենց որ՝ ետ քաշուին։ Բ. ապուլ տարատաութիւն կրանսնուի, որ Պուխարայի թագաւորին դէմ մեծ պիտի բանան։ զօրակեսութիւնք պիտի ընէ եղեր։ Բ. ապուլի Ուքդար խանը։

Ընդհանրաց տերութիւնը Ամերիկայի ցանկանալու համար խօսել հարկ է։ Լոանկով այս էնդ ճնը՝ մէկ կողմն բնական հիւանդութիւն ունենալով տառապանքի մէջ մնալին չէր օգտեր. մէկ ալ կողմն ալ ամեն տեսակ մտաւորական կրթութիւնէն կը զրկուէին։ որ դոնէ ասոնք ըլլար նէ՝ իրենց մէկ միխիթարութիւն մը կրնային գտնել։ թէ որ որ Լ. Լրբ և Միքսու՝ մինչև իրենց ատենը եղած կրթութեանց եղանակները պիտ բռնած ըլլային։ օգուտ ընելու բաները մինչև հիմայ հնարուած չէր։ թէ որ խուլ և համր մարդիկ կրթուելու յարմարութիւն ունենային նէ՝ ասոնք ալ կրթելու եղանակ մը մինչև հիմայ գտնող կըլլար ըսեին նէ՝ այնպիսի մարդիկ մինչև հիմայ միրաբ անոգուտ կը լլլային։

Լսանց կրթութեան տակ մնալը՝ միրաբ կրթութեան հրաշք է։ Ռումարդա և Սանտիլ կղզիներուն ունակիչներն՝ որ առաջ մարդու միտ կուտան եղեր, հիմայ կրթուեր են. ասիկայ մարդոյս մէկ մեծ զարմանք մը բերելու չէ։ Լ. Փրիկեցի մը՝ իրեն սեպհական կոշկովը և վար կախուած հատ ոտղունքովը և գրուշ և կարճ մալերովը՝ Ֆիզիքայի դասատու է եղեր, ասոտղարաշխութեան բարակ հաշիւները կընէ եղեր, քիմիքայի մէջ նոր բան է գտեր։ ասանք չըլլալու բաներ չեն։ քանզի Տարֆուր և Վոլտոֆան մեծ սեներն ալ մարդ են, բանական են, մտաց և հանճարոյ ընդունակ են։ և այս կողմն Վոլդիա և Վերմանիա ծնածներէն ասարերութիւն մը չունին։ կաշին գոյնը, գուշունին չափը, մազին ոլորմանքին վրայ Ասաքիդս բուսած թագաւորութիւնը ամբողջ ձեռքն անցուց։ անդրիսաքոց դրոշակը տնկուեցաւ. յաջիսի ճին Պլէսվիկիլս տեղը։ որ անդրիսաքոց գոսմոսպոլիտները հան կընտանիանալ ընդանոթիները նեռուեցան, և հասարակութիւնը ջրոյ սրբոյ պտուղ։

Այս տեղս մեռնող թագաւորը կարդաղրեր էր որ՝ ինքը մեռնելէն ետքը մինչև իր տղան չափահաս ը լլայ՝ և ինքնագլուխ թագաւորութիւն ընելու կարողանայ նէ՝ պ. Ս սլքերը խնամակալութիւն ընէ թագաւորութեան, որ Հանուրաս նկրան դիտաւոր գատաւորն էր՝ և դաղթականին ալ ատենապետը։

Թագաւորութեանս երկրին հիւսիսային կողմն կառավարութիւնը՝ յանձնեց Ռոմի Ամրալին։ որ քնիկ այն երկրին էր։ միջին երկիրները՝ ձեռն Ալն պէլին։ որ Անդղիայի Լրբոս կամ Սկոտիս դատաւորն էր, և հարաւային կողմը՝ Հերբարտ նաւապետին, որ ազգաւ անդղիացի էր։

Պիտի ատենին ետքը պիտի երթան թագաւորը պէլայդ քաղաքէն պիտի բերեն, և անդղիացի դոկտորներուն ղեկաւոր կառավարիչներուն՝ և այն տեղի թագաւորութեան նախարարներուն առաջը թագաւորութեան հանդիսը պիտի կատարին։

ԴԵՊԻՔԻՆ ԵՎԱՐԻՔԸ

Օմիւռնիա 18 Յունիսի։

Քրիստոսարքի՝ քաղաքիս Ինանհատայ բաղնիք (հալիտա պունար) բաւական անգը, ուր ժամանակէ հետէ թղթեաշինութեան համար գործածուելու մը կը շինուի, նոյն դործարանի բանուորներն յոյն վարպետ մը՝ այն կողմի բլուրէն քար կոտրելու, գմբաղարար յանկարծ վէմ (գայոյ) մ՚ դրաւելով խեղդեցին վրա կիյնայ, որ իսկոյն կը մեռնի։

Նոյնքարարի Յոյս ընկերութեան թատրոնի շինուով հասաւ քաղաքս Ա. Սեմաշուք Ալի փաշայի Կոստանդնուպոլսէն դարով, և միւս ալ Պրուսայի շրջանաւով մեկնեցաւ քաղաքէս դէպ ի Երուսաղէմ դնալու. համար, որ նոյն քաղաքի կառավարութեան պաշտօնը վարելու։

Լիշրոնիայէն (որ Փորթուգալի մայրաքաղաքն է) հրամանքը 16 թիւով կը գրեն, թէ Մարտ. ամսոյ Լիզանիոյ արուարձայ կարդի գեսպան սեմ. կուսս Լիմանին նոյն քաղաքը հասեր է. քանի գաղիս ալ այն տեղ մնալու միտք ունի, ուսկից ալ կառանդնուելիս վերադառնալու է եղեր։

ԲԱՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Լսած ու Լրբած և Լրած Սիրտս Էլեցեալ-ներուն։

Քաղաքական կառավարութեան մէջ հարկ է պ՚պտութիւնը մէկ կենդրոն մը ունենայ, և ամեն տեղը անկէց ելլէն, և ուրիշ տեղերու կառավարիչներն այն տեղին նմանին. անանկ որ՝ այն տեղ ը բռնուած օրէնքին տարբեր ուրիշ տեղ մէկ նոր օրէնք չդտնուի նէ՝ ընդունելի չը լլար։ Մտաւորական կառավարութիւնը՝ կամ խնամատարութեան և կրթութեան հիմունքը անանկ չէ. մէկ մայրաքաղաքի մը մէջ ոման եղանակ մը բռնուած է, ամեն տեղ անիկայ գործել հարկ չէ. ամեն տեղին բնակչաց ընդունակութիւնը՝ վարպետ մարդուն մէյ մէկ նոր եղանակ դտնել ընդունարդիւ. միայն ուրուանը այն է որ՝ ուսմանն եղանակը մէկ դիտութիւն մը ունենայ, թէ վարժապետը և թէ աշակերտը քիչ աշխատելով շատ օգուտ քաղի. և ասանկ եղանակ մը ոմ որ դտնէ նէ՝ այս կարգաց ուրիշ տեղ չի բանիր ըսելով՝ չի կրնար անդրդ ձգել. ինքը սկսելու է։

Մինչև Լ. Լրբ տը Լ. Լրբին ասենը՝ խուլ և համր հոդիկ ոչ կրսորուն և ոչ կրնան սորուեցնել կը հարցուեր. քանզի խլութիւնը սորվելու դործարանը գոյուած էր, որ մարդ առանց լրսելու չի կրնար սորուիլ. և չի կրնալ խօսելով՝ սորուեցնելու դործարանը իսպառնած էր. քանզի սորուեցնելու գործարանը՝ Ասաքիդս բուսած թագաւորութիւնը ամբողջ ձեռքն անցուց։ անդրիսաքոց դրոշակը տնկուեցաւ. յաջիսի ճին Պլէսվիկիլս տեղը. որ անդրիսաքոց գոսմոսպոլիտները հան կընտանիանալ ընդանոթիները նեռուեցան, և հասարակութիւնը ջրոյ սրբոյ պտուղ։

Այս տեղս մեռնող թագաւորը կարդաղրեր էր որ՝ ինքը մեռնելէն ետքը մինչև իր տղան չափահաս ը լլայ՝ և ինքնագլուխ թագաւորութիւն ընելու կարողանայ նէ՝ պ. Ս սլքերը խնամակալութիւն ընէ թագաւորութեան, որ Հանուրաս նկրան դիտաւոր գատաւորն էր՝ և դաղթականին ալ ատենապետը։

Թագաւորութեանս երկրին հիւսիսային կողմն կառավարութիւնը՝ յանձնեց Ռոմի Ամրալին։ որ քնիկ այն երկրին էր. միջին երկիրները՝ ձեռն Ալն պէլին, որ Անդղիայի Լրբոս կամ Սկոտիս դատաւորն էր, և հարաւային կողմը՝ Հերբարտ նաւապետին, որ ազգաւ անդղիացի էր։

Պիտի ատենին ետքը պիտի երթան թագաւորը պէլայդ քաղաքէն պիտի բերեն, և անդղիացի դոկտորներուն ղեկաւոր կառավարիչներուն՝ և այն տեղի թագաւորութեան նախարարներուն առաջը թագաւորութեան հանդիսը պիտի կատարին։

ԲԱՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Լսած ու Լրբած և Լրած Սիրտս Էլեցեալ-ներուն։

Քաղաքական կառավարութեան մէջ հարկ է պ՚պտութիւնը մէկ կենդրոն մը ունենայ, և ամեն տեղը անկէց ելլէն, և ուրիշ տեղերու կառավարիչներն այն տեղին նմանին. անանկ որ՝ այն տեղ ը բռնուած օրէնքին տարբեր ուրիշ տեղ մէկ նոր օրէնք չդտնուի նէ՝ ընդունելի չը լլար։ Մտաւորական կառավարութիւնը՝ կամ խնամատարութեան և կրթութեան հիմունքը անանկ չէ. մէկ մայրաքաղաքի մը մէջ ոման եղանակ մը բռնուած է, ամեն տեղ անիկայ գործել հարկ չէ. ամեն տեղին բնակչաց ընդունակութիւնը՝ վարպետ մարդուն մէյ մէկ նոր եղանակ դտնել ընդունարդիւ. միայն ուրուանը այն է որ՝ ուսմանն եղանակը մէկ դիտութիւն մը ունենայ, թէ վարժապետը և թէ աշակերտը քիչ աշխատելով շատ օգուտ քաղի. և ասանկ եղանակ մը ոմ որ դտնէ նէ՝ այս կարգաց ուրիշ տեղ չի բանիր ըսելով՝ չի կրնար անդրդ ձգել. ինքը սկսելու է։

Մինչև Լ. Լրբ տը Լ. Լրբին ասենը՝ խուլ և համր հոդիկ ոչ կրսորուն և ոչ կրնան սորուեցնել կը հարցուեր. քանզի խլութիւնը սորվելու դործարանը դոյուած էր, որ մարդ առանց լրսելու չի կրնար սորուիլ. և չի կրնալ խօսելով՝ սորուեցնելու գործարանը իսպառնած էր. քանզի սորուեցնելու գործարանը՝ Ասաքիդս բուսած թագաւորութիւնը ամբողջ ձեռքն անցուց։ անդրիսաքոց դրոշակը տնկուեցաւ. յաջիսի ճին Պլէսվիկիլս տեղը. որ անդրիսաքոց գոսմոսպոլիտները հան կընտանիանալ ընդանոթիները նեռուեցան, և հասարակութիւնը ջրոյ սրբոյ պտուղ։

Այս տեղս մեռնող թագաւորը կարդաղրեր էր որ՝ ինքը մեռնելէն ետքը մինչև իր տղան չափահաս ը լլայ՝ և ինքնագլուխ թագաւորութիւն ընելու կարողանայ նէ՝ պ. Ս սլքերը խնամակալութիւն ընէ թագաւորութեան, որ Հանուրաս նկրան դիտաւոր գատաւորն էր՝ և դաղթականին ալ ատենապետը։

Թագաւորութեանս երկրին հիւսիսային կողմն կառավարութիւնը՝ յանձնեց Ռոմի Ամրալին։ որ քնիկ այն երկրին էր. միջին երկիրները՝ ձեռն Ալն պէլին, որ Անդղիայի Լրբոս կամ Սկոտիս դատաւորն էր, և հարաւային կողմը՝ Հերբարտ նաւապետին, որ ազգաւ անդղիացի էր։

Պիտի ատենին ետքը պիտի երթան թագաւորը պէլայդ քաղաքէն պիտի բերեն, և անդղիացի դոկտորներուն ղեկաւոր կառավարիչներուն՝ և այն տեղի թագաւորութեան նախարարներուն առաջը թագաւորութեան հանդիսը պիտի կատարին։

Ինչպես հաստատվեցավ Լիբերալ Ընդդիմության ներքին գործերի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, ստանձնելու է Ազգային Ժողովի նախագահ Գրիգոր Գրիգորյանը։ Նշենք, որ նա ներկայումս զբաղեցնում է Ազգային Ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Գրիգորյանը հայտնի է նաև որպես Ազգային Ժողովի Ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությունը հաստատվեցավ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։ Գրիգորյանը ներկայացրեց իր ծրագիրը, որտեղ նշեց, որ նախատեսվում է ներգրավել նոր մասնագետներ, ինչպես նաև ստեղծել նոր աշխատանքային խմբեր։ Նա նշեց, որ ներքին գործերի նախարարությունը պետք է դառնա ավելի թափանցիկ և հասանելի հասարակության համար։ Գրիգորյանը հավելեց, որ նախարարությունը կաջակցի տեղական ինքնակառավարմանը և կաջակցի տեղական նախաձեռնությունների իրականացմանը։ Նա նաև նշեց, որ նախարարությունը կաջակցի տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանը։ Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը կաջակցի տեղական ինքնակառավարման մարմինների հզոր

[illegible] գնաց · յուսալով որ՝ ասիկայ [illegible] գիտութիւնովը կրնայ գտնել սա[illegible] [illegible]ողը։

[illegible]ինը թուղթ քաշել սկսելու. համար կանխիկ մէկ [illegible] ուզեց · քաշեց թուղթը և ըսաւ որ՝ դուն մե[illegible]ուերաշ տեսեր ես որ սատակող պիտի գողցուի։ [illegible] եղբը գողցեր են · այն ատենը աղջիկը մի ըսա[illegible] ինոր պատմեց · թէ ինչպէս եղեր է որ՝ սատակը [illegible] է։ Յէոֆիտուա կիներ թուղթ քաշելը շարու[illegible]ելով՝ քանի մը թուղթ ալ քաշելէն եղբը ըսաւ [illegible] սատակ գողցողը մէկ մեծդի սևուկ կնիկ մըն է, որ [illegible] տունը շատ կը մտնայ կիներ։ և Նորէն [illegible] գայ, ինձի 3 ֆ--- ալ տուր ըսաւ, որ ժա[illegible] տամ, և մոմ մը վարեր տամ ժամը, և խոս[illegible] այս ընելէս ետեր օր եղբը սատակ գողցող [illegible] քեզի կը ցուցունեմ։ Դպաղ կնկան ուղածին չափ [illegible] աղջկանը քով չի գանուելով՝ գնաց, և քանի [illegible] եղբը ուզած սատակը բերաւ։ Յէոֆիտուա մա[illegible]ի մը վրայ աղջիկը մը դրեց, տուաւ աղջկանը որ [illegible]ները այն աղօթքը ընէ։

[illegible] կինը՝ աղջկան պարզմտութեանը և իր ըսած [illegible] հաստատելուն նայելով խմացաւ որ՝ սատակ քաշե[illegible] է։ գողցուած սատակը ամիսոջ օրդ բերել [illegible] ըսելով 12 ֆ--- ալ ուզեց · պարզամիտ աղ[illegible] ալ տուաւ · բայց օգոստոսի 15ին իրիկունը [illegible] կնկան՝ իրեն ապտպրած աղօթքը ըսելով և [illegible] չի տեսնելով՝ սկսաւ կասկածի երթալ · շըլ[illegible]ին խաբեութիւն ելած ըլլայ կնկան բանը, և [illegible] քիչ բռնուած ըլլայ · ուստի իր տիրոջը պատ[illegible] հետ ունեցած բաներին · տիրոջը [illegible] եկաւ հետը Յէոֆիտուա կնոջ տունը գնաց։ [illegible]ին տուած 15 ֆ--- ուզեց · կինը՝ պա[illegible] մարդ մարդու համար շաշխատիր ըսելով [illegible] չի տուաւ։

[illegible] տանը կառավարութեանը գանգատ ըրին [illegible] կնկանը համար, որ բռնուեցաւ, ատեա[illegible] եղաւ · խաբէական ճամբով ուրիշին սատակը [illegible] համար · վճիռ եղաւ որ 15 ֆ--- տուղանք [illegible]) տայ · և դատաստանին ծախքն ալ վճարէ։

[illegible] ըլլէ, որ սորուեցունեմ ու նոր դարձնեմ, [illegible] անոր ղրկած ընծայն առնելով՝ անոր երկիր[illegible] մարդոցը օգուտ մը ըրած չեմ կրնար [illegible]"։

[illegible] մարդս՝ որ իր աշակերտաց չէ թէ միայն բա[illegible], այլ հօրմէ ալ առաջ էր · և բոլոր քաղա[illegible] ազգին իր առաքինութիւններովը սիրելի էր · [illegible] դեկտեմբերի 23 օրը մեռաւ եօթանասուն և [illegible] տարուան և քսան և ութ օրուան · և զինքը [illegible]երուն մեծ սուգ թողուց · բնաւ մէկ --- [illegible]ը · կամ մէկ իմաստուն ընկերութեան մը ան[illegible] չէր · միայն մարդասիրութեան ընկերութեան [illegible] մէջ անունը գրուած էր · բայց աղէկ գրուած [illegible] էր · որոնց երեսներն են այս երեքս · [illegible]ներուն և համբերուն կրթութիւնը վրայ երկար [illegible] հաստատուած ատոյգ եղանակ"։ "Լարգա[illegible] նշաններու ճամբով խուլերուն և հիմարներուն [illegible] տալ ընելու կերպ"։ "Խուլ և համր մարդոց [illegible] գործածուած նշաններուն բառարանը"։ [illegible] իրեն իր վերջին գործն է · որ մահը վրայ գա[illegible] ինքը չի կրցաւ լմընցունել · Լ' Էպէ Սիկարը [illegible] · և հինգ այլ ասոր վրայ պիտի խօսինք։

[illegible] Լմգրաալ Փիլիպոս Սիկար՝ Յուանսայի [illegible] Կառն գաւառին Գուսոէ ըսուած պզտիկ քա[illegible] ենաւ 1742 թուին · սեպտեմբերի 20ին։ Թուա[illegible] Լէքալքը կորդալ սորուցաւ · և նոքը՝ Փրիս[illegible] վարդապետութեան ընկերութիւն ըսուած

ԿԱՌՍԼՆԴՆԵՐԻ ՊՕԼԻՍ

Նոյեմբեր 14։

Խարտրագոյն Դրան գործակալները՝ Տէրութեան բոլոր երկիրները բարեկարգող վիճակի մէջ մտցունելու համար՝ մեծ ջանքով շարունակ կը զբաղին։ Օդոստափառ Ինքնակալին բարեհաճութիւնը հետևելով։ Ա ասն զի Մեծափառ Կայսեր բարեկամեցողութիւնը այն է որ՝ իւր հովանաւորութեան տակը եղող ամեն ազգ՝ միշտ ապահովութեան և անդորրութեան մէջ ըլլան։

—Նոյեմբեր կիրակի, Մեծափառ Կայսրը՝ Ա ըսեմնափայլ Ալիքա փաշային և կայսերական պալատի քանի մը պաշտօնատարներուն ընկերութեամբ Խարտրագոյն Դուռը գնաց, որ ակնառաս ըլլայ պաշտօնատարներուն ինչ կերպով ջանք ընելին և անոնց զբաղած գործերը վերահաստատելայ, և այն ինչ Նորին Կայսերական Մեծութիւնը պարտէն դրնին ներս մտաւ խոյն Խարտրապատու Փոխարքայն բոլոր երևելի գործակալներով սանդուխտին վրայ ընդառաջ՝ խոնարհարար ողջունաւորեցին և փառաւոր պատուով վերի յարկը տարին, ուր քանի մը վայրկեան հանգստանալեն ետքը՝ մեծ սրահը մտաւ, որ այն տեղ բարձր առեանին անդամները և մեծամեծ նախարարները ժողովեալ էին։ Մեծափառ Կայսրը հրաման ըլլաւ անոնց որ իրենց գործը շարունակին իւր Կայսերական Մեծութեան առջևը։ որև բաւական ժամանակ վերհանձնարար ունկնդրեցին ետև բարեհաճեցաւ մեկնելու դէպ ի իւր Կայսերական պալատը։

—Պաղեստինի պահապան զօրաց կարգադրութեան վրայօք՝ (որ քանի մը անգամ ծանուցինք Հայրենասէր Լրագրով միջոցով) մեծ փութով հոգացողութիւն կը լայ, և ըստ պժանուոյն յառաջ կերթայ, և ահա այս օրերս յատկապէս քաղաքական զօրաց համար առեան մը հաստատեցաւ մայրաքաղաքիս մէջ, որ վեց սենեակով կը բաղկանայ, որոնց մէկը նախագահութեան կրօնաւորական կարգը մտաւ, քիչ ատենէն ետքը քահանայ ձեռնադրուեցաւ, և Պ.ոնտոմայ վիճակին ընդհանուր փոխանորդ ընտրուեցաւ։

Պօրտոյի արք եպիսկոպոսը միտքը դնելով՝ որ իր վիճակին մէջ՝ խուլերու և համբերու ուսուցարան մը բանայ, այն տեղի հոգը յանձնելու համար Լ' Լ'ապէ Սիգառը ընտրեց, այս ալ՝ որ Լ' Լրէէն անոր ճամբան սորուելու համար վարիզ գնաց · սորուելէն ետքը նոր դարձաւ, և 1786 թուին՝ յիշեալ ուսուցարանին հոգաբարձու և մեծ վարժապետ եղաւ · և քիչ ատենի մէջ ասոր ալ համբաւը՝ իւր վարպետին համբաւոյն հաւասարեցաւ · և երբ որ 1789ին տը Լ' Լրէն մեռաւ նէ՝ անոր յաջորդ ըլլալու միայն ասիկայ արժան գտնուեցաւ։

Լրբոր այս պաշտօնիս հասաւ՝ սորուեցնելու կերպը աղէկ կատարելութեան հասցուց և իր բոլոր կենաց ատենը՝ աշակերտները միշտ իրմէ շնորհակալ էին · և ուրիշ երկիրներ ալ՝ որ տեղ որ խուլերուն և համբերու դպրատուն բանալ ուզեցին, ասոր բրոնած ճամբան իրենց կանոն բռնեցին։ Պոռնսայի Տերութիւնն ալ՝ ասոր օրը այս դպրատուններս իր հովանաւորութեան տակը առաւ։

1792 թուին, քահանայները՝ կամ աշխարհական ընել կամ մեռցունել ուզեցին նէ՝ հասարակաց ատենին վճռովը Սիգառ ալ բանտը դրուեցաւ և սեպտեմբերի երկուքին՝ ասիկայ ալ մեռցունելու սարսափ առնելեն՝ Ինենս անուն ժամագործ մը պատ[illegible]

ԿԱՌՍԼՆԴՆԵՐԻ ՊՕԼԻՍ

Նոյեմբեր 14։

Խարտրագոյն Դրան գործակալները՝ Տէրութեան բոլոր երկիրները բարեկարգող վիճակի մէջ մտցունելու համար՝ մեծ ջանքով շարունակ կը զբաղին։ Օդոստափառ Ինքնակալին բարեհաճութիւնը հետևելով։ Ա ասն զի Մեծափառ Կայսեր բարեկամեցողութիւնը այն է որ՝ իւր հովանաւորութեան տակը եղող ամեն ազգ՝ միշտ ապահովութեան և անդորրութեան մէջ ըլլան։

—Նոյեմբեր կիրակի, Մեծափառ Կայսրը՝ Ա ըսեմնափայլ Ալիքա փաշային և կայսերական պալատի քանի մը պաշտօնատարներուն ընկերութեամբ Խարտրագոյն Դուռը գնաց, որ ակնառաս ըլլայ պաշտօնատարներուն ինչ կերպով ջանք ընելին և անոնց զբաղած գործերը վերահաստատելայ, և այն ինչ Նորին Կայսերական Մեծութիւնը պարտէն դրնին ներս մտաւ խոյն Խարտրապատու Փոխարքայն բոլոր երևելի գործակալներով սանդուխտին վրայ ընդառաջ՝ խոնարհարար ողջունաւորեցին և փառաւոր պատուով վերի յարկը տարին, ուր քանի մը վայրկեան հանգստանալեն ետքը՝ մեծ սրահը մտաւ, որ այն տեղ բարձր առեանին անդամները և մեծամեծ նախարարները ժողովեալ էին · Մեծափառ Կայսրը հրաման ըլլաւ անոնց որ իրենց գործը շարունակին իւր Կայսերական Մեծութեան առջևը · որև բաւական ժամանակ վերհանձնարար ունկնդրեցին ետև բարեհաճեցաւ մեկնելու դէպ ի իւր Կայսերական պալատը։

—Պաղեստինի պահապան զօրաց կարգադրութեան վրայօք՝ (որ քանի մը անգամ ծանուցինք Հայրենասէր Լրագրով միջոցով) մեծ փութով հոգացողութիւն կը լայ, և ըստ պժանուոյն յառաջ կերթայ, և ահա այս օրերս յատկապէս քաղաքական զօրաց համար առեան մը հաստատեցաւ մայրաքաղաքիս մէջ, որ վեց սենեակով կը բաղկանայ, որոնց մէկը նախագահութեան

ԸՊՏԷՔԹԵԼԻՔ

ԵՆԻՊԼԻԷ

Ընդհանուց Ա--- օրագիրը՝ սեպտեմբեր 26ին կը գրէ։ Ափտայի (Ինէատինկ) քաղաքը և շրջակայ տեղերը հասարակութեան մէջ շփոթի և անհանգստութիւն մտած է, քանի մի մուսոլոր խենթուկ մարդիկ եղեր մարգարէացեր են որ՝ այս տարի աշխարհքս վերջի վերջանայ · և քանը մինչև այս աստիճանը հասեր է որ՝ շատ քարոզիչներ հաթկ սկսեր են ժողովրդեան քարոզելու՝ որ անանկ տուս մարգարէներուն խարեբայ խօսքերուն չի բռնուին։

Լ'օանկ գուշակութիւն մը ալ անցած տարուան (1843ին) համար՝ եղաւ Լ'ամերիկայ, և այն ատենը շատ մարդիկ հաւատացեր են իրենց ինչքերը և ստացուածք[illegible] դամ որոշուելով և մէկն ալ՝ քարտուղար, անդամներուն երեքը՝ մասնաւորապէս քաղաքական պահպանութեան բարեկարգութեանը վրայ պարապելու են · որոնց մէկը Լ'օսկհանէն (որ ամենէն մեծ գիւանը այն տեղ ըլլալու է) միւսը Ալաբամեան և երրորդը Պէյօղլուն՝ դատ գատ գիւաններ հաստատելով։

Լ'օսկհանէի գիւանին նախագահութիւնը Ա ըսեմնափայլ Ռէշիտ Էֆէնտի Լէի փաշային յանձնուելով, միւս գիւաններն ալ անկէց կախեալ պիտի ըլլայ։

—Կրոսի թէ՝ առ այժմ մայրաքաղաքիս տուներուն թուահամարներուն վրայօք կրցաղին, և ասկէց եռև Պէյօղլուի փողոցներուն՝ գիշերները լուսաւորութեան համար լապտերը (ֆէներ) վառելու տնօրէնութիւն պիտի ընեն։

—Նոյեմբեր շարաթ գիշեր ցաւալի դիպուած մը պատահեցաւ Սարմորայի ծովուն մէջ, անգլիական փամբառական նաւ մը՝ աւստրիական վաճառականի նաւի մը յանկարծ կը դարձնուի, եռաքինը շատ դէշ խորտակուելով ծովուն տակը կիջնայ։ բայց բարեբաղդաբար մէջի նաւասարները և ամեն նաւասարիները կազատուին ու անդգիական նաւը կ'ելլեն։

ԸՊՏԷՔԹԵԼԻՔ

ԵՆԻՊԼԻԷ

Ընդհանուց Ա--- օրագիրը՝ սեպտեմբեր 26ին կը գրէ։ Ափտայի (Ինէատինկ) քաղաքը և շրջակայ տեղերը հասարակութեան մէջ շփոթի և անհանգստութիւն մտած է, քանի մի մուսոլոր խենթուկ մարդիկ եղեր մարգարէացեր են որ՝ այս տարի աշխարհքս վերջի վերջանայ · և քանը մինչև այս աստիճանը հասեր է որ՝ շատ քարոզիչներ հաթկ սկսեր են ժողովրդեան քարոզելու՝ որ անանկ տուս մարգարէներուն խարեբայ խօսքերուն չի բռնուին։

Լ'օանկ գուշակութիւն մը ալ անցած տարուան (1843ին) համար՝ եղաւ Լ'ամերիկայ, և այն ատենը շատ մարդիկ հաւատացեր են իրենց ինչքերը և ստացուածք[illegible] տիկայ մի մնացունեք · խուլերուն և համբերուն վարժապետն է"։ շուտ մը բաղմութիւնը վրայ հասաբրած նշանակիքները վկայելով և շնորհակալ ըլլալով ետ դարձունել տուին, և սեպտեմբերի չորսին՝ հասարակաց կրթութեան ատեանին յատուկ վճռովը աստուածելով՝ իրաշակերտներուն ղեկուցաւորոնք մէկ յատուկ աղերսագիր մը տուեր էին հասարակաց ատեանին · 1793ին և 1794ին ալ իր պաշտօնին վրայ մնաց · 1796ին՝ Լ'ամերիկայ ըսուած [illegible] անդամ գրեցին · և [illegible] ըսուած լրագրոյն հոգաբարձութիւնը ասոր յանձնեցին · ասոր համար հաւատոյ թշնամիները նորէն իրեն դէմ եկան · և Լուդիչ (տիրէքթեսաս) ըսուած կառավարութիւնը՝ լրագիր գրողները աքսորել վճռած ատենը՝ ասոր անունն ալ աքսորուելու մարդոց կարգը գրուեցաւ · և պահուելու հարկ ըլլալով՝ պահուած մնաց մինչև Լուդիչ ատենին վերցուած ատենը, և այն ժամանակը երևան եկաւ, և իր դպրատան հոգաբարձութիւնը նորէն ձեռք առաւ · որ մինչև իր մահուան ատենը ձեռքէ չի ձգեց · և մեռաւ 1822 թուին · մայիսի 10ին · 93 տարուան, 4 ամսուան և 20 օրուան։

Լ'այս կրօնաւորս առաջ Լ--- · և ետքը [illegible] անդամ գրուած էր · և շատ գիրքեր հանած է · մասնաւորապէս իւր արուեստին վրայ, երևելիներն են։ "Հրահանգ մանկանց յաղագս կրթութեան խլից և համրոց"· և "Հաղագս ընդհանուր

ին ձեռքն հաներ էին՝ ասոր անոր շնորհելով, և իրենց գերեզմանները ելեր՝ Կաթոլիկեան փողոցն գերեզմանք կանչելուն կոպատէին, բայց երբ տեսան որ՝ գերեզմանք կանչող չկայ, և աշխարհքէս ալ՝ իրենց կամքը կորուած և հրաժարուած գտնուելնան, շատերը իրենք զիրենք մեռցունելով՝ գոնէ իրենց անձին վրայ աշխարհքիս վերջանալը սատուպեցին։ բայց քարոզիչներէն մէկն ալ՝ ուր ձեռքը ունեցած սատանուածքը ծախեց, և ուր խոսքը սուտ եղած տանը բնակչութիւնը մեռցուց։ այս երկու գործք՝ իրենց խոսքը մտիկ ընողներուն ցնդեցին։

Այս ալ մեկ Աստուածային տնտեսութիւն մըն է որ՝ Արիստոտելեան եկեղեցւոյ հաւատքէն զատուելուն անունը լուսաւորել գնող մարդիկ՝ ուսանիլ մեծ և երևելի բաներու վրայ՝ քանի մը մանուկ մարդոց խոսքին հաւատալով, և անոնց Լանիէլի մարգարէութեան և Յովհաննու յայտնութեան մեկնութեան բանալիքը գտանք ըսելնին լմանի կըլլելով՝ կը շփոթին և մեծամեծ վտանգներու մէջ կիյնան։ Աստանկերը որովհետև եկեղեցւոյ հաւատալը գիւրահաւանութիւն և անմտութիւն կարծելով՝ անկէց կրղաստուին։ Աստուած ալ կրներկ որ՝ ասանկ անմիտ գիւրահաւանութեան մէջ իյնան։ և խարուելնին իրենց փորձով ալ սանին ու խայտառակին։

ՊՈՒՈՒՐ

Ս. Պետերսպուրգէն 12 Հոկտեմբերին կըգրեն թէ Կաղէն գաւառ Ամնա անուն օրտրդին 81 երրորդ թիւը՝ որ երեկ հրատարակեցաւ։ Ինքնիշխանին սեպհականքեր 25 թիւով հրամայած չորս օրինակը կըլլեն։ որ 1844 յունիս 3ին Դեհրանի մէջ՝ Ռուսիոյ և Պարսկաստանի տերութեանց մէջը եղած Լեռերբանչոյի դաշնադրութեան 14երրորդ յոդուածին բացատրութեան համեմատ՝ եղած հնտագայ կարգադրութիւնները հրատարակելով։

Ռուսիոյ և Պարսկաստանի սահմանակից նահանգապետներուն՝ յաճախ տեղափոխութեանց վրայով անկարգութիւնները և գէշ սովորութիւնը պակսեցնելու համար, երկու կողմեն դաշնադիր պատուանաւարները իրենց Տէրութեանց հրամանաւ և հաստատութեամբ՝ հնտագայ կարգադրութիւնները նորոգեցին։

"Յոդուած առաջին. Այսուհետև երկու Տէրութեանց հպատակները չի կրնալու են առանց օրինաւոր քարտիզի մեկ երկրէն մեկալ երկիրը անցնիլ։

"Յոդուած երկրորդ. Երկու Տէրութեանց՝ մեկուն հպատակ եղող՝ եթէ առանց քարտիզի մեկ երկրէն մեկալ երկիրը երթալու ըլլայ, բռնուելու են և յանձնելու են անոնք՝ սահմանին ամենէն մօտ կառավարութեան ձեռքը կամ իրենց աղգի գեսպանին կամ հիւպատոսին ձեռքը՝ իրենց քովը եղած զգեստներով և զենքերովը հայլն։

"Յոդուած երրորդ. Երկու Տէրութեանց հպատակները հպյսնիքնէն ելլելու հրամանին համար՝ իրենց կառավարութեան հպյցուած մը ղրկելու ըլլան նե. պէտք է որ օտարականի մը միջնորդութեամբ չըլլայ։

"Յոդուած չորրորդ. Թէ որ երկու Տէրութեանց գլխաւորները իրենց մէջը եղած բարեկամութեան ամրացութեան համար. մեկզմեկ ճանապարհի հրամանագիրներ խնդրելնուն, քանի մը ընտանեաց համար. չի մերժելու են՝ թէ որ օրինաց արդեք մը չըլլայ մեկերնին։

Պատրաստեաց

Ը. Մէհէմ. Հաճի Միրզայ Աղայ։

ՕՏԱՅԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Դաղղիոյ Հօրէն գաւառը Վալմաք քաղաքին 12 ինկեմբրեան հեռու մեկ պղտիկ վիճակի մը մէջ կրօնական նոր ընկերութիւն մը երևեցաւ։ որ բրօթեսթանտներուն Ինքնիշխանի ըսուած աղանդեն եկած է։ ասոնք երիկ մարդ՝ կիսկ մարդ՝ աղջիկ մեկ քառասուն հոգիի մը չափ կան։ գրեթէ ամենն ալ աղքատ՝ և աւուրչէրով բանող մարդիկ։ շաբաթը երեք անգամ իրենց դիմաւորին տունը կըժողվըին որ մեկ երիտասարդ աղջատիկ մարդ մը է, արուեստի մշակ։ բայց կրօնական արտասաց եռանդ մը վրան ցուցունելովը երևելի եղած է։ սենեկին մէջ տախտակէ սեղան մը կայ։ որ Աստուածաշունչ գիրք մը բացուած ու անանկ դրուած։ շրջապին նստարանները շարուած են պէտք և բանալի և սանդալի խառն։ կրօնակիցները կուգան ասոնց վրայ կնստին։ և ոմանք ալ ոտքի վրայ կրկեցնին։ գլխաւորին բարձր ձայնով կրկարդայ։ առաջ նէմցէի լեզուով։ որ այն տեղացիները անկէց դաս ելլու չեն հասկընար։ Լաքը կրսկսի անանկ մեկ լեզու մը խօսիլ՝ որ բնաւ հասկցուելու լեզու չէ։ խօսողը ինքն ալ չի հասկընար։ թէ որ նաքը իրեն հարցունեն՝ թէ ինչ լեզու էր խօսածդ։ երբեմն կրսէ՝ թէ եբրայերէն էր։ երբեմն ալ՝ լատինարէն էր կրսէ։ բայց ինքը ոչ եբրայերէն գիտէ և ոչ լատինարէն։ և ասոր համար կրսէ որ՝ Աստուած ինձի կարդալ, և ինչ լեզու որ ուզէ նէ՝ ինձի այն լեզուովը խօսել կուտայ։ այս չի հասկցուելու խօսքերս խոսելով ասանարանը՝ քանի կիսրմոյ կըտաքնայ։ լեզուն կըշուացունէ, կըլլիսուսէ։ և հոն գտնուողները կրսկսին մոմիրալ։ նաքը շիմոյ մը կըտրէ մէջերնին։ ձայնիրնին կըլարձրացունեն։ կրպօռան։ անանկ որ՝ մեկ փլանդը հեռուն անտարին մէջէն սոսկալի ձայներնին կըլսուի։

Այս խառնագոչումս ասանը քանի մը կընիկ մարդիկ ոտք կելլան։ (և ասոնք գրեթէ միշտ տարիքնին քիչ եղողներն են)։ թևերնին գլխուսուն մեր կըբռնեն կըշարժեն։ գարշապարին (էօքչէին) վրան կըկոխեն։ ու պատուսակի (փոլբասի) պէս կըդառնան։ սուր ձայն մը ալ կըհանեն։ որ մեկալ մարդոց ձայնը չի խափանեն։ անկէց նաքը բոլոր մարմնով դողալ կըսկսին։ և հոգնած կիյնան։ 12էն մինչև 15 տարուան աղջիկներուն ալ կըլլայ ասիկա։ 10 րոպէէն նաքը կելլեն այս կնիկները։ և կրսկսին խաղալ։ խաղ կանչել ու խնդալ։ բայց խնդալնին խենթի և գիտոմի խնդալու պէս ջղային խնդալ մըն է։ խաղալնին և կանչած խաղերնին ալ անճառնի է։ և պարկեշտութեան կանոնէ դուրս։ աչքերնին կրսկիմ պէս կըվազին։ և արյունքը երեսներնուն վար կըվազի։ անանոդը տրամութեան մէջ կիյնայ։ այսքան բաներ կըլլան։ գլխաւորին հանգարտ կըկենայ։ և կրօնակիցներուն հանգարտելու ատենը մնանայ նէ՝ ինքն ալ անոնց քով կուգայ։ քիչ մը հանգարտածները կըմտանեն իրեն։ կերբոնն դեպ 'ի յաւաղ, և դլուխնին անոր կըդպցունեն։ ոմանք ալ ձեռքը կըդպչին։ բայց ոմանք հազիւ մատվներնուն ծայրը կրնան հասցունել։ այն ատենը կրսկսի ատենարան գլխաւորնին դառնալ՝ և չի հասկցուելու լեզուն խոսիլ։ կնիկները նորեն կրսկսին ասոր հետ դառնալ։ և ասիկայ 9 կամ 10 ժամ կըքրլե։ մինչև գիշերը վրայ կըհասնի։ շատ մարդ կըսէ որ՝ գիշերն ալ պարկեշտութիւնը իրենց քովին կըվերնտան։

Դաղղիոյ Հօթ բիւէնէ գաւառը Ինպուրիէ քաղաքը անասուն ծախուած տեղը շատ բազմութիւն կար, երբ որ մեկ ցուլ (պուլա) մը իր կապէն ազատելով գլուխը մար ծռեց, շատ մարդ ալ տեղ կնստած էին սկսաւ անոնց վրայ վազել։ մեկ ճչել մեկ խառնակոչում մըն է բրիմաւ բազմութիւնը սկսաւ իրար կոխկռտելով փախչելուն ճարը նայիլ։ շատ մեկան և ուրիշները վրան կոխելով անցան։ որոնք թեզը ելաւ։ որուն ոտքը սխալեցաւ։ ոյն միջոցին մեկ երիտասարդ մը՝ որ զարմանալի ուժ ունէր և շատ ճարտարութիւն։ նկաւ կորիճութեամբ կայնեցուցուին անցնելու։ ճամբան դոցեց։ ասոր որոշութեանը վրայ ցուլն ալ զարմանալով քիչ մը այն տեղ կայնեցաւ։ մինչեն վար երիտասարդին վրան նայեցաւ։ անկէց նաքը գլուխը ծռեց։ եղջիւրները անիվեցնելով ասոր վրայ։ ասիկայ ճարտարութիւնով շարժելով անոր զարնելը պարապ հանելէն նայեցանկած երկու եղջիւրէն մեկէն բռնելն ու գետնի զարնելը մեկ ըսաւ։ բազմութիւնը ասոր քաջութեանը վրայ զարմանալով մեծ գովեստներ տուին։ որ ոչ վտանգէս աղատեցան։

ԱՌԿԵՏՏԱՆԻ ԼՈՒՐԵՐ

Լուսիր 18 Նոյեմբեր

Լոնդոնէն՝ անցեալ ընթացքի պատաճ ծանրութիւնէն նոր փոփոխութիւն մը ելլաւ, և այս էր նեղութիւն մը եղած գործարանաւորներուն հետևանքն էն։

Շոտլանդայ, (սուսամ) շատ առատ կուսակ, և այս օրերս Լանգիսի ապրանքէն 10,000 ֆունտի չափ ճարտարեցաւ, Կոսանդնուպոլսոյ ֆունտն 29 դրամանի։ և Ղուշապայի փնտռելն ալ 7,0000 ֆունտի չափ ճարտարեցաւ, ֆունտն 32 ½ 32 ½ դրամի։

Ամերիկի, դէ-բրավանտա է, և այս էրմանիոյ մէջ 10,000 հիսնայի չափ ճանարարեցաւ, հիսնայն 24½-25½ դրամի։ և 1500 հիսնայի հոս ընդել պանդանն ալ՝ 28 դրամի։

Ամերիկոյ, (Ինդիան), կուսակ, այս ապրանքին դանդի պտանքեր բարձրանալ գոյնանուշնին։ Ամերիկի ճարտարեցաւ 8000 հիսնայի չափ։ հարեցաւ, 2 հիսնայի 17 ½—18 դրամի։ բանարարեցաւ պանդանն 2 հիսնայի 21 դրամի։

Ալտի Լուսի, (փա լամարա) կուսակ, քայց էրմանիոյ գոյնանուշնին մը ելլաւ, մինչև ինքնակ պանդանն 500 ղանդար ճանարարեցաւ, ղանդարը 83 դրամի։

Լամպակ, նոյնպէս է, և դատն և գնդ օրէ գնդ այս ապրանքին նոյնը սկսեց գալու, և այս էրմանիոյ մէջ Լուսուոյի հալանը պանդանն մինչ ապրանքը ճարարեցաւ, ղանդարը 195 դրամի։

Էլլան, նոյնպէս է, և գնդը մինչև անուանի այս էրմանիոյ մէջ 10 ապրանքի չափ ճանարարեցաւ քայց գնդը գնալ անոյշ է։

ՍՊԻՏԱԿ

Ամսոյս 18ին թուոյն բանաստեղծանին ասիմիսանուն "Պարտիզանեաց"ի Դաղղիական" ըստ լու տեղը՝ ամսամիսի "Յանդիսական" ընդունիլ։

Ի ՁԱՐԻՆԵՆԻ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ